

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ՊԱՆԴԻՆԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԵՆ.

ԱՍՏՈՒԽՈՅ ԳՈՅՈՒԹԻՒՆԸ ԵՐ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՈՆԻ

ՀԵՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ ԱՊԱՑՈՒՑՈՒԱԾ

ԷՆԴ ԶԵԽՆ ՀԻՆ ԿՐՈՆԻՑ ԵԽ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՂԱՅԻ

(ԵՐԱՐԴԱՀԱՅԱԿԱՆ և ՔԵՐԸ)

ԽՂՃԻ ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ և ՎԱՐՈՒԺ ՄՐԱ-
ՐՈՒԹԻՒՆԸ զգալի եղանակաւ կը կրեն աստ-
ուածային զօրութիւնը իւրեանց հետ. իսկ
երբ խիզճը կմեռնի, վարքը կապականուի
կամ ախտերը կզօրանան, անհնար է որ
մէկը չզգայ յանձին աստուածային զօ-
րութեան և անկէ յառաջացած յաջու-
դութեանց նուազիլն ու սատանայի մեր-
ձենալը, որոյ բուռն տիրապետութեան
և ընկերակցութեան հաստատութիւն
կուտայ մարդս ինքնին, երբ յանցանք մի
գործելով սատանային կհայհոյէ. իսկ բա-
րի գործոյ և յաջողութեան համար բա-
րի հրեշտակի և Աստուծոյ շնորհակալ
կինի:

Ե.Յ. զգացումը դժկամակութեան և
շնորհակալեաց աշխարհս ստեղծուածէն
վեր բնականէ մարդոյ իւրաքանչեւը յա-
ջողութենէ կամ ձախորդութենէ վերջ
ընել. Բայց հեթանոսաց մտաց զարդա-
ցումը ստոր լինելով՝ Աստուծոյ պաշտօ-
նը սիսալմամբ դէօ կամ չափառածներո-
մատուցած են, թէպէտ մի և նոյն զգաց-
մամբ աստուածսիրութեան, բարոյ և
չարի ծանօթութեան:

Եւ ահա հեթանոսաց չաստուածոց
գոյութեամբը կհաստատուի ծշմարտին

Եստուծոյ և գերագոյն Լակի անսկիզբն
գոյութիւնը, զոր սիրելի ընթերցողացս
բացատրելու համար թող ներուի ինձ
ցոյց տալ պատմաբանօրէն այն նախա-
պատրաստութիւնը և նախազաղափար-
ները, որք ի հնումն ծնունդ առած են,
կամ քրիստոնէական կրօնը իրբե զուտ ու-
կի բազմապատիկ բովուց տակէն անցնելէն
յետոյ աստուածային անչուն կանխադի-
տութեամբը՝ վերջապէս շնորհուեր է առ-
դամային սերնդոց, նման այն արփոյն՝ որ
ամպամած մթնոլորտը հետպնդետէ կլու-
սաւորէ, կամ աստեղահալած արեգական՝
որ հետպնդետէ զիշերը ի տիւ կփսխարկէ,
ինչպէս ինքնին Ատեղծողը արարչագոր-
ծութեան ՀՀԵՐԵՐԵՐ օրը հաճեցաւ ըս-
տեղծել արարածոց գերագոյնը, որ է
մտրդս, զոր իրբեւ էտապըւածոյն իշխան
և թագաւոր կարգեց իւր ձեռակերտաց
վերայ ի նմանութիւն ապագայ քրիստո-
նէական կրօնի, որ պիտի լիներ վեհագոյն
և հշարպաժոյն կրօն իջեալ յԵստուծոյ
ընդ ձեռն Միածնի Որդւոյ իւրոյ Յիսու-
սի, իշխան միւս կրօնից վերայ, «ո՞յ նա-
դասուստինը վայենան պիտի յանձնայ:

Եյս ասածներուս հաստատութիւն
կուտայ Քրիստոսի Տեառն մերոյ խօսքը
թէ՝ «Ու էի լ-ծառելուննա, այլ լուսը,..
որ զեղեցիկ կերպով կպարզէ ու կհա-
ւստէ այն պատրաստութիւնները, զորս
մարդկային ազգը նախահօր մեղանչելէն
յետոյ ըրած էր արդէն քրիստոնէական
ծշմարտութեան հասնելու համար *):

(*) 2եկն Քրիստոս ի տղայութեան աշխարհի,
զի տղայոց կամն պիտոյ էր և ոչ հաստատուն
կերպուր. և ոչ յեռանդուն երիտասարդու-

թակէտե կոյին այդ նախագաղափարը՝ ները, բայց մարդկային ազգի համար աւսոնք իրը երաղ էին, զոր միայն Տեառն մերոյ աստուածային և գերբնական յայտնութիւնը կարողացաւ պարզել է Հետունիւն ճշմարտութեան:

Հին Հելլենաց վեհագոյն չաստուածոց Դիոս կամ Երամազդը միտքը կձգէ Հօր Սոսուծոյ դոյութիւնը, ինչպէս Պղատոն փիլիսոփային նկարագրած երեակայական արդարը ճիշդ նկարագիր է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, զոր եկեղեցւոյ Ա. Ճարք ամենայն ժամանակ զգացած են*):

Հին Պարսից Օքուան, Որմիզդ և Երհմն չաստուածները, հին Հնդկաց Պրահմա, Ա. իշնա, Աիվա չաստուածները միտք կձգեն քրիստոնէական կրօնի Երբորդութիւնը՝ զոր մեք կըմբռնեմք անհամեմատ աւելի զարգացմամբ մտաց և նոյն չափ առաւելութեամբ, որչափ վերազանց է աստուածային կրօնի ճշմարտութիւնը մարդկային մտաց հնարովութենէն:

Ասկայն նմանութիւնը աչքի կզարնէ. ինչպէս իւրաքանչիւր ընթերցողին ուշադրութիւնը կրնան դրաւել Աշղնկայ Հայոց իմաստակը Ա. արդապեախ հետեւեալ պատմութիւնը Պարսից հին կրօնին**), որ միանգամայն խղճի կամ հօգւոյ և մարմնոյ

թեանն յորժամ ելեալ զեղջր մոլորութիւն գիւտագաշտութեանն: Ա. Ա. նախ կրթեաց քարոզովքն և մարզարեկոք իրը կաթամբ, և ապա եկն տալ զկատարեալ վարդապետութիւնն՝ իրը հաստատուն կերակուր: Եղան:

(*) Ժ. Ժ. Ռուսոյ ի ճառն Ա. Յիսուս Քրիստոս, 1:

(**) Եղնիկ (Եղծ Քէշին Պարսից) տպ. Ա. Ե. Նետ, ուժաւ:

գաղափարին հետ զգալի նմանութիւն մը ունի: Ա. հազարամեայ յաշտ առնելը Զըր բուանայ ծնաւ Որմիզդ (բարին). Իսկ յառաժամայն յերկուանալոյ Երհմն (չառ բութիւն): Որմիզդ արքայ կացուցեալ ի վերայ քու Յետինն հազար ամաց թաշ գաւորելոյ Երհմնի (չարութեան), առ պա Որմիզդ յաղթեսցէ (հոգին կամ բար բութիւն): Իրը եւեռանէր Որմիզդ, ըդ սերմն իւր յաղրիւր մի արկ, և մօտ ի վախճան յայնմ սերմանէ կոյս մի ծնաւ նելոց է, և ի նմանէ որդի եղեալ՝ հար կանէ զբաղումն ի զօրացն Երհմնի,,:

Եյս խօսքերը ուշադրութեամբ կարդացողը կընայ գիւրաւ մատրեցել խղճի բարի և չար խորհուրդները յղանալուն ի դէմ Օքուանայ, Որմիզդի և Երհմնի, բարութեան կամ հոգւոյ յաղթող լինելըն, Քրիստոսի գալուստը, սատանայի պարտութիւնը ևն:

Խոկ գոյն այդ հին կրօնից կաղմութեան նախագաղափարը կամ նախատիպը մարդոյ անձը կրնար ընձեռել, որ բաղկացած մինելով ի խղճէ մտաց, ի հոգւոյ և ի մարմնոյ, բարի և չար գործերէ՝ շատ վաղ կրնար ստեղծել Երբորդութեան ճշմարիտ գաղափարը նոյն կերպով, ինչպէս որ հագեցնութեան ձեին տակ ամենայն դարուց մէջ հաւատացած է մարդկային ազգը հոգեց անմահութեան և յարութեան դաւելոց. զոր անտարակուսելի կընէ նոր սերնոց ծնունդը, որդւոց հարց փոխանակութիւնը և այլ բազմաթիւ օրինակներ, որք քրիստոնէական կրօնի ճշմարտութիւնը հաստատելու համար մէյմէկ անժխտելի փաստեր են:

Տես Վատուծոյ անսահման բարութիւնը, որ այնչափ սիրեր է զմարդ, որ նորա մէջ սերմաներ է իւր գոյութեան հաստատուն զգացումն ի պատկեր խզի մտաց, որպէս զի մարդու առօրեայ փորձով յաւիտենականին լինի խելամուտ, երբ և իցե դառնայ անսառակի նման իւր հօր գթութեանը ապաւինելու, այս է մարդկային ազգի Նշանակութոյն նառը երկար ատեն անաստուածութեան մէջ դեգերելէն, աւ բարածոց արարչին պաշտօնը մատուցանելէն յետոյ:

Ենառակ որդւոյ պատմութիւնը ծիշդ մարդկային ազգի անցեալ պատմութիւնն է, զոր Քրիստոս Տէրն մեր իւր անսուտ բերանովը առակով խօսեցաւ իւր աշառ կերտաց:

Բարեոյ յաղթանակը չարի վերայ կը հաւաստէ աշխարհիս ստեղծմանէն ի վեր հոդեորին արուած առանձին համակրութիւնը: Միտք բերեմք ի հնումն քրմաց ունեցած նշանակութիւնն ու ահազին ազգեցութիւնը մարմնաւոր իշխանութեանց վերայ, որ անջրելի ապացոյց է հոգւոյ և բարեոյն մարդոյ բնական և սիրելի եղածին և մարմնոյ վերայ ունեցած տիրապետութեանը:

Քրիստոնէութեան հոգեոր իշխանութիւնը կամ եկեղեցականութիւնը նոյն բարեոյն տիպարը լինելով՝ ժողովուրդը յաւէտ իրաւունք ունեցած է իւր հովիւներէն անարատ կեանք պահանջել, որպէս զի անոնց ձեռքով կամ սրբակեցութեան միջնորդութեամբ կարողանայ համարձակ իւր խնդիրները յԵսուսուծոյ ընդունել. իսկ նոքա իւրեանց սրբութեամբ երաշխաւորեն ժողովրդեան դիւ-

մաց իւրեանց այդ կոչման ունեցած արժանաւորութիւնը:

Եյս հոգեոր իշխանութիւնը՝ ըստ արտաքին երեսութին՝ որչափ ալ ենթարկուած լինի մարմնաւոր կամ քաղաքական իշխանութեան, այնու ամենայնիւ վաղ կամ անագան յաղթող կը հանդիսանայ իւր բարոյական զօրութեամբը, որոյ ապացոյց են աշխարհի վերայ կատարուած կրօնական յեղափոխութիւնները, որք կարողացած են քաղաքական վարչութեանց նոր ընթացք և ուղղութիւն տալ, ուսմանց և զիտութեանց արծարծմանը նպաստել, և բարեոյական գիտութեանց կարեորութիւնը զգացուցանել մարդկային ազգի բաղը կառավարողներուն իրեւ քրիստոնէական կրօնի էական հիմունքը . . . :

Տարակոյս չկայ որ չարը անհամեմատ աւելի է բարութենէն այս աշխարհի վերայ. սակայն մեք անով պիտի միսիթարուինք, որ մէկ ծշմարիտ բարութիւն կամ առաքինութիւն զօրութիւն ունի յաղթելու հազար տեսակ չարութեանց, ինչպէս որ միանգամ կատարուած ջերմեռանդադին աղօթքը կըսրբէ զմարդ հին և ծանր մեղքերէ:

Պէտք է միսիթարուինք՝ որ չարը բնածին չէ մարդոյ, այլ կամածին, զոր գեղեցիկ կապացուցանէ մեր Խղնիկ իմաստակը Ամրդապետը. ոչ ալ յԱստուծոյ չար եղած բան կայ ըստ ինքեան. հապա ամենայն ստեղծուածը բարի և գեղեցիկ ելած է իւր Արարչի ձեռքէն, ինչպէս որ հրեշտակները, որ իրենց ամբարտաւանութեամբ ստունայ եղած են: Եյսպէս նաև մարդոյ, եթէ բարեհարցոյ

լինի՝ հետլուանի կնմանեցնեն, իսկ եթէ գժնեայ և չարառէր՝ սապանացէ*) :

Սստուած զմարդ ի հոգւոյ և ի մարմանոյ բաղկացնելով, կամ իւր շնորհ հոգի և իւր սաեղծած հողը ճարմին տալով իւրեն, սոցա մէջ ներդաշնակութիւն հասատատելու համար, դրաւ անցնելուանունիւնը կամ նեղնը դատաւոր, այն խիղճը՝ որ ինչպէս քիչ մը վեր ցոյց տուինք, աւելի հոգւոյ կամ բարութեան պաշտպան է քան եթէ մարմնոյ։ Սստի կհաստատուի դարձեալ թէ աստուածային շունչը կամ մարդոյ հոգին՝ քանի առաւել գերազանց է հոգին կամ ի մարմնոյ, մինը անապական, միւսը ապականացու. մինը պատկեր ապագայ երկնային երանաւէտ կենաց, միւսը երկրաքարշ ախտից և հեշտութեանց կամ անցաւոր վայելից։

Կախ առաջին բարոյականութեան պարտաւորական լինելուն գաղափար արւաւ նախամարդարէն Մովսէս, որ յԱստուծոյ ներշնչուած աւանդեց ընարեալ ազդին Ա. Գրոց մէջ բավանդակելով այն ամենայն բան, որոց սրբութիւնը և օրինաւորութիւնը իւրաքանչեւր մարդոյ խիղճը կդպայ և կվկայէ և օրինաց գլքին մէջ դրուած խստութեան իրաւունք կուտայ. ուստի և սուրբ Հարք իրաւամբ Ա. Գիրքը Սստուածաշունչ կոչած են։ Հըս-

չակաւորն Գէնէլոն Ա. Գրոց վերայ զբած զովիստին մէջ “ Եսպառած սապութոց, Տէր իսուցան և իոնէաց վէրէնը, սքանչելի երգը և ամենայն իսկ նկարագրութիւնները, Երայեայ, Երեմիայի մարդարէութիւնները այլովքն հանդերձ իրաւամբ գուրս ելած կհամարի մարդկային մտաց կարողութեան սահմանէն, որոյ աստուածային թելադրութեամբ զբուածը՝ նոյն ինքն Վրիստոս Տերն մեր հաստատեց ասելով՝ թէ “ Ու Է՞ն լո-ծանել զընենա, այլ նոուլ, : ”

Ինչպէս որ նոր օրէնքը կամ Աւետարանը լլումն կհամարուի ստուերական օրինաց և Ա. Սստուածաշնչի, նոյնպէս ընէւրունիւնը լլումն կհամարուի աստուածսիրութեան։

Առաքելոյն վկայութիւնը թէ “ զեղենացը ւեւողը նենար սէւլ լլուսպած, ” կամ տեսականը չկատարելով՝ մտաւորը չկրնար ըմբռնել՝ գեղեցիկ հաստատութիւն է անոր թէ ինչպէս այս աշխարհի մէջ անհրաժեշտ հարկ է մեզ խզի բարի թելադրութեանցը լսել, որպէս զի փըրկութեան արժանանամբ, զընկերը սիրել, որպէս զի զԱստուած ալ սիրել կարողանամբ, կամ թէ քրիստոնէութեան դրած պարտքերը կատարել, որպէս զի քրիստոնեայ ասուելու արժանի լինիմք։

Աիրոյ պակասութենէն առ ընկերն կը ծնանին չարիք և ատելութիւն, սիրոյ թերութենէն առ Սստուած՝ կծագի խղճի մեռելութիւն, և որ մեծն է անհրաժեշտնեն *) :

(*) Եւ վասն բաղմանալը անօրէնութեանն ցամաքնացի սէր բաղմաց։

(*) Աստուած զգործուածն ամենեցուն դեղեցիկ դորձէ, և ի բարութիւն և ի չարութիւն գառնալոյ զանձնիշնանութիւնն արար կամակար, զի յոր կողմն և կամիցի կարող իցէ գառնալ, և մի՛ իրեւ զանասուն վարիցի. որոց ոչ զործք ինչ բարիք կան, և ոչ հատուցման ակնկալութիւն։ Եղան։

Ուրոյ հակառակ զգացումը իրաւամբ կհամարուի նախանյ, որ կնշանակէ նախ իւր անհն վնասել և ապա ընկերին: “Եաւ խահայրը մարմնոյ կարեաց լսելով՝ նախ իւր անձին կամ մարմնոյն վնասեց: Առամկաց խօսքը “ ճարդու ինտնին է-ը հրեշտակն է ու ստանան, , շատ թաքուն ծշմարտութիւններ կպարունակէ իւր մէջ, որոյ ապացուցութիւնը կընէ նախամարդոյն գիտակցաբար ըրած պատուիրանազանցութիւնը: Վասն զի Ատեղծողը իրմէն պահանջած էր սէր և հնազանդութիւն, որոյ փոխարէն կխոստանար հոգեոր կեանք և անմահութիւն. իսկ ի դէպս անհնազանդութեան՝ մահուան երկիւղը կըսպառնար, որուն իրօք արժանի եղաւ մեր կենսասէր նախահայրը:

Վատուծոյ պատուէրն էր Աղամայ չուտել այն ծառոյ պտղէն, որ կասուէր ծառ զիտութեան բարւոյ և չարի:

“Օառը ինքնին Աղամ էր *), գիտութիւն բարւոյ՝ իւր հոգւոյ բարի թելադրութիւնը, իսկ չարը՝ իւր իսկ մարմնոյ չար գործերը :

Ենձնիշխանութիւնը կամ խիղծը դըրուած էր իրեն գատաւոր կամ յատկանիշ բանաւոր և աստուածանման էակի, որ կենդանիներէն և ոչ մին ունէր. շնորհ դատողութեան, բարին ու չարը ընտրելու աղատ կամք, նոյն աղատ կամքը, ուրով այժմ ալ մարդս կյօժարի ըստ իւրոց հածոյից ի բարին կամ ի չարն:

“Նախահայրը կրնար հոգեոր կեանք վարել իհարկէ եթէ կամենար. բայց նա

մարմնաւորին աչք անկեց, թէպէտե դիւտէր որ պիտի լինի այն ցաւօք և հեծութեամբ, ինչպէս որ մարդս չարութիւն մի գործելէն առաջ՝ շատ լաւ կհասկանայթէ չարութեան հետեւանքը չկրնար երբէք լինել բարի. և ինչպէս որ ամենայն մարդոյ բնական է յանցանքը սատանաւ յին վերայ ձգել, նախահայրն ալ սատանային կամ մարմնոյն եղաւ մեղադիր ընդ ձեռն կնոջ իւրոյ, որ գործի էր չարութեան *):

Շատ բնական էր նաև նախածնողաց յանցանքէն վերջը աչքերնին բացուիլն, իրենց մերկութիւնը տեսնելն ու սոսկալը կամ իղնի խայլը, որով գիտէին թէ Եստուած զիրենք անպատիժ պիտի չթողուքանի որ իրենց խիղծն ալ արդէն զիրենք անխնայ մեղադրելով՝ թելադիր կլինէր Աստուծոյ երեսէն փախչել և ծառերու մէջ ծածկուիլ:

Բայց ուր պիտի փախչեր մեր սիրելի նախահայրը. ո՞ր մեղք գործողը գիտակցաբար կարողացած է իւր խղճահարութիւնէն աղատուիլ, որ նա կյուսար խղճի ստեղծողի ձեռքէն պրծնել անպատիժ **):

Անդքը կատարուեցաւ, պատիժը հրկայնմատութեամբ պիտի տարուի, չար հետեւանքը անխուսափելի է. ինչպէս որ

(*) Եւ հոր մեղաց ի կողէն Աղամայ հըրդեցել զամենայն մարդկային բնութիւնս. ել չուր ի կողէն Քրիստոսի շիջուցանել զարմատն անօրէնութեան:

Առք. է Աբն. Ա. Յակ.

(**) Շաթոսպիտիան Գաղղիացի մեծահանձար բանաստեղծը շատ գեղեցիկ կնկարագրէ ու իղնի խայլ, ասուածը իւր “Remords de la Conscience,” ասուած գործոյն մէջ,

արդեամբ նախ առաջին ստուգեց մեր նաև խաչայրը և ի բաժին ժառանգութեան աւանդեց իւր սերնդոց՝ չկարողանալով սպահել այն երանական և յաւիտենական երջանկութիւնը, զոր հազիւ քանի մի ժամ, բոպէ, օր կամ տարի դրախտին մէջ վայելեց *):

ԵՌԻ, ով կարողացեր է դարձնել իւր մանկութեան անմեղ օրերը. Ե՞րբ բարոյապէս մեռած մարդը կարողացած է վերըստին իւր նախկին վարկը ձեռք ձգել, որ մաշահրաւէր հիւանդութիւնը կատարելապէս բժշկութիւն գտած է կամ որ խորունկ վերքը սպեաց հետքը դրոշմած է մարդկային իրանի վերայ:

ԱՅՐԱՆԻՇ թէ մինչեւ ցարդ կարողանային քո սերունդները եթէ ոչ քո օրինակին խրատուած, որ մարդ էիր, այլ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի մարդասիրութեան չքնաղ օրինակին թելադրուած, որ Աստուած և մարդ էր միանգամայն՝ ձեռք ձգել քո կորուսած փառքը ընդ ձեռն ծշմարիտ սէրոյ առ Աստուած և առ ընէւն, որոյ չորս կողմը կը պըտտի այսօր եւրոպական լուսաւորութիւնը, առանց հասնելու իւր կէտադրը ևալ նպատակին:

Քրիստոնէական ծշմարտութիւնը աշխարհիս ստեղծմանէն 5000 տարիներ վերջը յայտնուած լինելով՝ մի գուցէ անօր հաստատութենէն հաշուելով՝ այլ ևս

3000 տարիներու պէտքը կզգացուի այդ պատուերները ճշգութեամբ կատարելու համար, որով և նախահօր կորուսած փառքը ձեռք ձգելու . . . : Քրիստոս տէրն մեր ասած է “ Եւ քարոզեսցի Աւետարանս արքայութեան ընդ ամենայն տիեզերս ի վկայութիւն ամենայն հեթանոսոց, և ապա եկեսցէ կատարած,, *):

Օխարդ և իցէ, այդ խնդրոյ լուծումը քաջ աստուածաբանից և փիլիսոփայից թողով՝ մեր միտքը ծագած հետեւեալ խնդիրը քննութեան առնունք թէ կը նա՞ր արդեօք մարդոյ երկրաւոր գոյութիւնը՝ այն որ մեք այժմ կվայելեմք, հաստատուն լինել, եթէ մեր նախահայրը չկինար այդ պատուիրանազանցութեան մէջ կամ բաղկացած չլիներ երկու հակառակ սկզբունքներէ ի հոգւոյ և ի մարմնոյ:

ԱՆԴՆԱՐԾԻՆԻՆ առ ի հարդիանէ՝ հնարյանը և յԱստուածոյ. սակայն մեր հասկացած այժմեան կեաները տեսնելով՝ մեր նախահօր յանցանքը ներողամառութեան պիտի տանք, ինչպէս որ ինքնին Երարիշը ներող և անյիշաչար գտնուեցաւ, և ընդ ձեռն Որդւոյ իւրոյ Միաձնի ազատեց զինքը սատանային գերութենէն, կամ ազատուելու ձանապարհը ցոյց տուաւ մեզ մեր բանականութեան յանձնելով յաղթօղ լինել սատանայի, ինչպէս որ երբին Աստուած նախահօր կամքին թողած էր բարւոյ և չարի ընտրութիւնը:

(*) Եկեղեցւոյ Ա. հարք անհամաձայն են Աղամայ դրախտին մէջ մնացած ժամանակին նըկատմամբ, բայց հաւանականը այն է՝ որ երբ եղաւ Խելաչառ այն ատեն ձանչցաւ բարւոյ և չարի զիտութիւնը.

Եյս անոր համար կասեմք, որ մարդս միտքը դնելով թէ սատանայի գերութեանէն ազատուած է անհոգ չլինի իւր քրիստոնէական պարտուց կատարման մշջ, մասնաւանդ թէ լաւ զիտնայ՝ որ Աստվածածուիրունէան և ընկէրունէան չնորհիւր միայն կրնայ ապահովել իւր փրկութիւնը, ինչպէս որ եկեղեցին ալ մեզ կորպվեցընէ հասաբոյ և յուսայ համեմատութեամբ՝ «Երաց ունեցած գերազանցութիւնը:

Դառնալով դարձեալ հոգւոյ և մարմնոյ ընկերակցութեանը, պէտք է ասել, որ եթէ կայ երկնք՝ կայ և երկիր, չորութեան հակառակ է թացութիւն, զիտութեան՝ անզիտութիւն, հոգւոյն՝ մարմն. բարւոյն՝ չար, հրեշտակին՝ ստտանայ, այսինքն թէ՝ այս տեսական աշխարհի մշջ ամենայն բան ունի իւր օժանդակը, ինչպէս այր և կին կամ իւր նմանը կամ հակառակը. որպէս զի իւր գոյութիւնը ապահովուի կամ տիեզերքը իւր ներդաշնակութիւնը պահպանէ ըստ վկայութեան Գրադիացի միլիսոփայի մը թէ՝ «Ի հակառակաց կախեալ կայ տիեզերացս ներդաշնակութիւն,,,*):

Հոգին պէտք է ունենայ իւր մարմնը. որպէս զի զայն կառավարէ, բարին իրեն հակառակող չարը, որ յաղթէ չարութեան և յաղթութեան մրցանակն ընդունի. կեանքը՝ իւր սկիզբն ու կատա-

րածը, ինչպէս նաև ամենայն գործ այս աշխարհի վերայ, որպէս զի նազատակ մի ունենայ, և ըստ այնմ գործը՝ յաջողութիւն կամ ձախորդութիւն, իսկ մարդը վարձ կամ պատիժ ընդունի. Օչ ճարդ ըստ գործոյն և հագուցուն նոյնալիս առաջնորդութիւնն է: (Եպիփ.):

Եսկէ ծագած է հսգեոր և բարոյական կենաց առաւելութեան գաղափարը և անմահունէան ցանկութիւնը, որոյ հաստատութիւն կուտայ մարդկային ազդին իսկ կըզբանէ հետէ նաև բժշկական արուեստին կատարելագործութեան ունեցած առանձին սերն ու համակրութիւնը:

Եսու ամենայնիւ ամենայն գարուց հմուտ բժիշկները նիւթական արուեստին անզօրութիւնը խոստովանած են մահուան ընթացքը արդելիուր: Իսյց ինչ որ արհեստին նիւթական զօրութիւնը անձեռնիւնիս նկատմամբ՝ զայն դիմովին կարող է ընձեռել հոգեոր և բարոյական կենացաղափարութեան արդիւնքը առանց գեղոց և դարմանոյ, որոյ ապացոյց են հինաւուրց սրբոց, ճղնաւորաց և նախահորց երկարակեցութիւնը:

Բայտ պակասել բարութեանց հոգւոյ բնականապէս կպակասինաև մարմնոյ նիւթական զօրութիւնը:

Մահը վաղուց ջնջած կլինէր մարդկային ազգը աշխարհի երեսէն, եթէ վերը ասածիս պէս՝ մէկ բարին հազար չարեաց յաղթելու զօրութիւն չունենար. կամ մէկ արդար հոգի՝ բիւրաւոր, միլիոնաւոր անձանց փրկութեան պատճառ չլինէր իւր

(*) C'est des contraires que résulte l'harmonie du monde. Զի մարմն ցանկայ հակառակ հոգւոյ և հոգի հակառակ մարմնոյ, և զի սոքս միմանց հակառակ են, մի զոր կամցիքն՝ զայն սոնիւցէք:

ըստ իղձի կամ ասպուածահանոյ էնցալա-
զորս-Ռէանքը:

Օրինակ քեզ Յորայ արդարութիւնը,
Յովշաննու քարողութիւնը, Կոյայ աստ-
ուածպաշտութիւնը, որ նախահօր սե-
րունդը ազատեց համաշխարհական ջրհե-
ղեղին, ինչպէս որ Քրիստոս Տէրն մեր
վերստին փրկեց մարդկային ազգը մեղաց
հոսանքէն. Պովոի աստուածպաշտու-
թիւնը կամ բարոյականութիւնը, Ենով-
քայ և Եղիայի աստուածսիրութիւնը,
Մովսէս մարդարէի աստուածտեսութիւ-
նը, և հուսկ ուրեմն Տեառն մերոյ Յիշ-
ուսուի Քրիստոսի սքանչելի ճարդառէլո-
նինը, որով իւր անձը զոհեց ի փրկութիւն
մարդկային ազգի և այն ոչը դրաւ հիմն
իւր Քրիստոսական հաւատոյ և լրումն
Մովսիսական տասնաբանեայ օրինաց:

Տեսէք Աստուծոյ անսահման բարու-
թիւնը և անքննին սէրը առ մարդկային
ազգը, որով ի նշանակ գոյութեան և
հաստատութեան բարւոյ և չարի, զոր
նախ ի դրախտին սահմանեց, զրկեց իւր
Միածին որդին յաշխարհ, որ իւր աս-
տուածային ամենաբարի բնութեան հետ
միաւորեց անշփոթ եղանակաւ ճարդէլային
մեղսասէր բնութիւնը. որուն յաղթելու
օրինակն ալ ցոյց տուաւ մեզ իւր երկ-
րաւոր կենաց քաշած չարչարանաց և
վերջապէս խաչին զօրութեամբը, որ Ճշմա-
րիտ օրինակ էր եղեմատունկ ծառոյն Ա-
գամայ, յորմէ Ադամայ սիրոյ պակասու-
թեամբը առ Աստուած ճահ, իսկ Քրիս-
տոսի սիրոյ առաւելութեամբը առ մար-
դիկ կէտենէ պտղաբերեցաւ:

Իսկ հրաշակաւ Յարունինը, մեռելոց
յարութեան, հոգւոյ անմահութեան՝

անջրելի ապացոյց է, որոյ վերայ մինչեւ¹
ցայնժամ փարիսեցիք կտարակուսէին:

Քրիստոսի Տեառն մերոյ այսպիսի մար-
դասիրական կեանքն ու մահը ալ տարա-
կոյս չմողուր քրիստոնէական հաւատոյ
սրբութեան և ծշմարտութեան վերայ.
նա մանաւանդ սէրոյ առ Աստուած և առ
ընկէն պարտուց կատարման անհրաժեշտ
կարեւորութեանը նկատմամբ *):

Քրիստոնէական եկեղեցւոյ թշնամի-
ները, նորասէր աղանդապետք, բողոքա-
կանք և այլք՝ եթէ կուղեն աստուածաւ-
հանոյ բան մի ընել, թող սէրոյ քարո-
զութեան միայն ձեռք զարնեն, և զայն
պարտասրահան ընելու փոյթ տանին Եւ-
րոպիոյ մէջ ընդ ձեռն բարոյական գիւ-
տութեանց:

Եյս սիրոյ դէմ ներգործողը գիտնայ
որ երբէք յաջողութիւն չգտներ, և եթէ
առ ժամանակ մի գտնէ ևս, ինչպէս են
քրիստոնէական պահեցողութիւնէ, ողջա-
խոհութիւնէ խորշողներ՝ գիտնան հաս-
տատապէս, որ սէրոյ պահանունինը առ
հիմնադիրն Քրիստոսական հաւատոյ՝ չը-
կլնար երբէք արտադրել բարի հետեանք.
Փարախէն դուրս ելնող ոչխարը գայլն
կեր կլինի, ըստ կանխասացութեան որբոց
առաքելոց թէ պիտի զայ ժամանակ,
յորում երեան պիտի ելնեն դայլիր, որ
չպիտի խնային հօտին Քրիստոսի, պիտի
յաձնիսեն աղուէսներ, որ պիտի ապակա-

(*) Զի ամենայն օրէնք ի մի բան կատարին,
ի սիրեցիսն զլնկեր քո իրեւ զանձն քո. Ապա
եթէ զմիմնանս խածատիցէք՝ և ուտիցէք, զզցը
լերուք, գուցէ ի միմեանց սատակիցիք.

նեն Վրիսաբոստունի այդոյն կամ էլեղեւ ցոյն վայելըութիւնը, ինչպէս որ ի հը նումն սկզբնաշարն սատանայ՝ ապականեց ասպոտածատունի որբախտին իոյելը-նի-նը, արտաքիլով մեր նախածնողքը հոլուց ցոյցին թելազրութիւններով, իբրև թէ բարին ու լար ծանօթացնելու պատրուակաւ:

Երանի էր եթէ այժմեան մոլորեցուցիչք փոխանակ աշխատելու հաւատացելոց աշքերը միայն բանալու և լոր բեւ անկանու, անկէ խորչեցնելու հնարքները մատակարարեին ընդ ձեռն կրթութեան և ջամարիտ դաստիարակութեան, առանց նորանոր օրէնքներ ու եկեղեցւոյ հակառակ կանոնագրութիւններ սահմանելու:

Մեր և ընդհանուր ազգաց եկեղեցւոյ սուրբերը, ինչպէս Ա.Գրիգոր Լուսաւուրիչը և ալլք սիրոյ գեղեցիկ և աստուածահածոյ նպատակին ծառայած լինելով՝ յաւետ գովութեան արժանի են, և ոչ երբեք լեզու մը պիտի համարձակի այդպիսի վաստակաւոր անձանց վերայ բիծ կամ արատ գնել, անոնց յիշատակը պատուելլ աւելորդապաշտութիւն համարել, բայց եթէ զրկուած լինելու է բանականութիւնէ կամ առողջ դատողութիւնէ:

Վսոր նման է նաև պահեցողունեան*) կամ պահոց կարեորութիւնն ու սրբութիւնը:

(*) Պահութեանը ամենայն դարու մարդոց ընական յատկութիւն համարուած է, որոց պատկերն է մեր իսկ զգուշութիւնը որով մեզ համար սիրելի և սրբազն բանը կզուշանամք յաւետ աղտոտելէն կամ անարիելէն, Եթէ նիւթականին զգուշութիւնը յանձին կը լինի և որը

Պահքը սահմանուած է Ա. Հարց իբրև յօրինակ հնազանդութեան մարդոյ աստուածային կամաց, որ նախ և առաջ ի դրախտին սահմանեց Աստուած նախահօր հաւատառը առ ինքն փորձելու համար: Պահեցողութիւնէ խորշողներուն համար մէջ կը երեմք յաւուրս Ա. արդանանց Ա. Եպիսկոպոսաց ժողովոյն տուած պատասխանը առ Յազկերտ արքայն Պարսից, որ մեղադիր կինէր քը իստոնէից Աստուծոյն թէ՝ “ Հասն Ռազ Դոյ ճան արտը Աստուծ , :

“ Ի՞ալց որ ասենն, եթէ վասն թզոյ “ միոյ մահ արար Աստուած, վաթաթաւ “ բագոյն է պատառ մի մագաղաթ քան “ զթուզ ապա եթէ բան թագաւորիննը “ կարի ի նմա, որ պատառէ զնա՝ ճահու “ ընդունէ զպատուհան : , :

Երդ՝ եթէ երկրաւոր թագաւորը այսափի վրէժինդիր է իւր պատուոյն կտոր մի մագաղաթի համար, որչափ իրաւացի պիտի համարուի երկնաւոր դատաւորին զայրոյթը եթէ մենք ամենափոքր զանցառութիւն ընեմք սիրոյ, հնապանդունեան և բարոյ նկատմամբ վասն զի պահեցողութեան օրինակ ինքնին Տէրն մեր եղաւ. իսկ Ա. Հարք Եկեղեցւոյ բարի նորագուակազայն սահմանեցին. իսկ ինչ որ բարի նը պատակաւ է, բաւական է որ մարդոյ դիտութեամբն ու կամօք չար հետևանք:

Բութեամբ կկատարեմք, որչափ առաւել պարտական եմք հոգւոր պատուի բանաց կատարմանը զգոյշ լինել և իրաւունք տալ Ա. Հարց պահոց նկատմամբ զրած պատուիրանին սրբութեանն ու ճշութեանը:

չարտադրէ՝ այն յաւէտ սուրբն է և առաջարկահաճոյ:

Քաղաքական օրինաց համաձայն՝ առնարգական խօսք մի բանագարիչը լուսավոր կառուժութիւն պահում է մեզանչողին՝ հոգեւոր օրէնքով իշխճը դրուած է դատաւոր . . . : Առաջնորդին զէնքն է յաւէտ քաղցրութիւն և ներողամտութիւն, բայց մայն այս աշխարհի մէջ:

Եյսափ երկար տեսութեամբ մենք ուշ զեցինք հասկացնել բարոյական գիտութեանց պարտասութական լինելուն օգուտաները կամ գոնէ աշխարհական ուսմանց հետ հաւասար կամ զուգընթաց աւանդուելուն հարկը. որպէս զեք քրիստոնէական կրօնը կարողանայ հասնել իւր փրկարար նպատակին և այլ ևս դուրս չելնեն աստուածամարտներ, նիւթապաշտներ, որ խոչնդուսն կինին ամենայն դարուց անսայթաք յառաջադիմութեանը կրօնական զարգացմանց: Քրիստոսական կրօնի ճշշմարտութեանը իւր բարոյականութեան մէջն է:

Իմ քարոզածը, սիրելի ընթերցող, նոր բան չէ, անկարելի բան ալ չէ:

Եւրոպացիք անէարելիութեան դաղափարը զերելու վրայ են քանի որ նորանոր գիւտեր կ յաճախին ի զարմանս մարդկային ազգի միւս ցեղերուն. ասոնք աշխարհական գիտութեանց արդիւնք են. ինչու կարելի պիտի չլինի նոյն հասպատամութեամբ յարած առանել բարոյական գիտութեանները և ճշգրտել այն խօսքը թէ, Ուրիշ հարդիան ի հասպատամութեան էն առ պրոբլեմ լուսութեանց յարածութու, ի հարկէ բարին ու չարը որոշելու նկատմամբ:

Աէրը առ Աստուած ամենայն բան կը յաջողէ, ամենայն դժուարութիւն կհար-

թէ ու կտապալէ: Խւրաքանչիւր մարդոյ սրբութիւնը անմահութիւն է մի մարդոյ նկատմամբ. ընդհանուր մարդկային ազգի ու հասպատական բարոյականութեան համայաց կենցաղականութեանը անմահութիւն է բոլոր աշխարհի համար և վերանորոգութիւն. վասն զի եթէ ըստ Աստուածաշունչ Ա. Գրոց մեր նախահայրը իւր սիրոյ պակասութեամբ զայն դարձուց յաշխարհ յառաջ և հեծութեանց, անոր սիրընդոց սիրոյ առաջ և լուսավին դարձնել ի գրանիտ գագիս-թեան, զոր առաթիւ սոյն 1876 նորոյ տարւոյս կմաղթէ իւր սիրելի համազգեաց

ՀԱՑԿՈՒԹԻՒՆ:

ՀԱՄԱՊՈՅՈՍ ԻՄ ՏԵՍԱԿԹԻՒԹԵ

ՄԵՐ ՆԵՐԿԵՑ ԴՐՈՒԹՎԵԼՆ ԱՅԲԵՑ.

Սկզբնական գաղթականութիւնները նայելով հանգամանքներին՝ իւրաքանչիւրն յատուկ եւ առանձին կրնեալ կամ ներառիւն եւ կամ կայրենի դրութիւնք կաղմեցին հետեւեալ կերպով:

Գաղթականութեան մի մասը, որ եղանակի եւ կլիմայի բերմունքէն սախալեալ, իւր տեւողականութիւնը միայն աշխատելու մէջ գտաւ, եւ տեսաւ որ առանց հոգալոյ չէ կարող պահել իւր գոյութիւնը, սկսաւ մաքառել զանազան դրժուարութեանց գէմ, եւ սոցա յաղթելու համար պէտք եղաւ հնարքներ մտածել. որը հետզետէ յառաջեցին եւ ստացան կատարեալ կերպարանք եւ նոցա օգուտը բաղմակողմանի դարձաւ: Այս քաւական չէր, մարդիկ հարկ հա-